



LA NOUVELLE SODOME (1)

Նոր Սողոմոնը, Պ. Ֆազիկի համար, Կ. Պոլսին է, Պ. Ֆազիկ Սողոմոնի հանուսնէն Պոլսը ոչ միայն որովհետեւ, այնտեղ ալ տեսած է տեքստիլեան այն խալիսի որ աստուածաշնչական վաղեմի քաղաքին անուսովը կը յորջորջուի, այլ եւ որովհետեւ հոտ ալ ինչպէս հին Սողոմոնի մէջ, բաց ի այլ մոլորութենէն կը փոռուին բոլոր բարոյական խախտումները, հոգեկան բոլոր ապականութիւնները որոնք կը ծնին ինկած ընկերութիւններու աղբիւսէն. Պ. Ֆազիկ Սողոմոնի հետ կը նոյնացնէ Պոլսը ուրիշ տեսակէտով մըն ալ, այն է որ կը բազմայ Պոլսի (ինչպէս ցոյց կուտայ իր վէպին վերջին գլխուն քամածին պատկերին մէջ) վիճակուած տեսնել հրակէզ կորչելու բաղդին, որուն ատենով դատապարտուեցաւ բուն Սողոմոնը Նոյովային կողմէն — սա միակ տարբերութեամբ որ եւնովայական ցատու մը հին Սողոմոնի ուրիշ բան չգտնեց բայց եթէ մոխրակոյտ մը եւ ամօթալից անուս մը, մինչ Պ. Ֆազիկի սքրուալութիւնը իւրեզէ որ Նոր Սողոմոնի վաւասակներն յառնէ մտքուած ու վերանորոգուած, զլատ, առողջ ու զեղեցիկ իւրզանդի տն մը.

Պ. Ֆազիկ երեք շորս տարի ապրած է Պոլսոյ մէջ, ճանչցած է զայն իր շահեկան ու յատկանշական կողմերովը, այնտեղ է գտնուած հայկական ասոցիացի միջոցին, եւ շատ մտնէն ծանօթ է նիւթին որուն վրայ կը խօսի: Գոնի մը տարի ատաղ, արդէն այդ նիւթին վրայ հրատարակած էր գիրք մը՝ Այսօրուան Թուրքերը տիտղոսով, որուն մէջ Կ. Պոլսոյ (մասաւանդ թուրք պատմական գասակարգերու) բարեբուսն բոլոր աղետութիւնն ի վեր ջանացած էր հանել լեղի հեղտութեան սոճով մը, որուն ենթարկուած էին նաեւ՝ ու իրաւամբ՝

կարգ մը հայ տիպարներ ալ, ցեղով հայ, բայց դատարարութեամբ ու հողով՝ Տաճկէն աւելի տաճիկ. այդ հատորին մէջ, որ զուանքի եւ զայրոյցի պոթիկում մըն էր՝ փոռութեան կուտակումի մը հանդէպ ասոցիացիութեան ու զեղեցիկութեան ծարաւ հոգիի մը կողմէն արծակուած, հայ տարրն էր նորէն որ հարողին կը ներշնչէր համակրանքի քանի որ գրողուած գիւտ տղերը որ դրքին մէջ կը գտնուէին, Պ. Ֆազիկի գնահատած էր այդ ճահիճին մէջ մասաւոր ու բարոյական ասոցիացիութեան պահպանել կրցած հայ անհատներու գոյութեան հրաշքը:

Այս նոր հատորին մէջ, Պ. Ֆազիկ ուզած է մեծ համայնականերով մը նկարել արեւնոտ տիպի շեղակոյցը որ Պոլսն է Նիւթը եւ յակաս է զբարին քանի մը մասերուն մէջ Պ. Ֆազիկ յարողած է հասնել նիւթին բարձրութեանը: Ամբողջութեամբ համար՝ դժբաղդաբար շեղք կրնար միեւնոյն բանն ըսել: Գործը անհաւասար է, ուսեղ եւ խորին հատուածանքով թեթեւ կատարանքի աւելորդ կտորներ կան հոն, ու շատ մըն ալ էջեր երկրորդական ու անպէտ մանրամասնութիւններով խճողուած: Երբեմն նոյն իսկ երկայն շեղումներ նիւթէն (ինչպէս Ռուսիոյ պաշտօնական շրջանակներուն յատկացուած դուրսը) որոնք կը գանդաղցնեն վէպին ընթացքը եւ անոր միտքիւնը կը քայքայեն: Կը կարծենք նաեւ թէ Պ. Ֆազիկ չարաչար ծանրացած է սեռային անկումներու նկարագրութեան վրայ: Պոլսոյ քարքերուն պատկերը գծել ուզող մը պարտաւոր է անշուշտ աքննէն զազիր մասաւոր մտածութիւններն իսկ երեւան հանել. ու եւ չեմ որ պիտի խրաչիմ ճշմարտութեան մօրէ մերկ յայտարարումն. բայց Պ. Ֆազիկ կը թուի զուարթանալ Պոլսոյ քարքերուն գորշելի կողմերը պէտք եղածէն շատ աւելի տեսարանի վրայ գնելով, ինչ որ գործին ասոցիացիութեանը վնասելու չափ յառաջ կ'երթայ մերթ: Միզադրելի կէտ մըն ալ այն է որ Պ. Ֆազիկ, չլատանայով Սուլթանին եւ իր գործակիցներուն (իրական) սեղաները, գարշելութեաններ ու ծիծաղելիութիւնները նոյնութեամբ պատկերացնել, մտացածին ու չափազանցեալ մտութիւններ ու հրէշութիւններ անոնց վերա-

(1) Այս գիրքը, որուն կողքը զարդարուած է մեր տասնորուոր հայրենակից Պ. Ս. Այսմեանի մէջ ուղարկուած գրագրութեամբը, հրատարակուած է Ambert et Cie սան ձեռքով, 25 rue Lauriston. Գին 3 ֆ. 50

գրելու պէտքը սեռած է . կ'ըմբոսնում վիպա-
 օտանին չափազանցելու , ստեղծելու իրա-
 ւունքը՝ երբ նրաթր ինքնին ազատ է կամ
 ամբողջ , լայց հոս՝ նրաթր աղէն շատ ճոխ
 է , շատ յատկանշական , ինքնին՝ աւելի հզոր
 ու ինքնատիպ քան ինչ որ Ճէքսփիթ մը՝ իր
 երեւակայութեան վրիթ չկարողացող գտնել .
 Պ. Յազի, երեւակայութեան ու քմայթ, ին տարով
 շատ մեծ բաժին մը, աշխատ է իր հերոսնե-
 րուն նկարագրելը՝ որ իրականին մէջ աւելի
 քստմեծի է, մինչ իր ներկայացման մէջ՝ ա-
 րուեստական, անքանական, մերթ յայտնապէս
 անճիշդ տարբերու յաւելուածով՝ անկենդան ու
 րակ է դարձած . Պ. Յազիի Համար իր վայ-
 րագրութեանց մէջ Հոտոսայեցի կարգ մը կայս-
 րերու ք զեղարուական անցիւթութեանց ք
 ճշտումը ցոյց կուտայ . մինչ յայտնի է որ Նի-
 արդի վագրը հետու է գեղագիտական ոեւ է
 մասնորոթիւն խոտնելէ իր դահճական ա-
 րարքներն , որոնք իր անձին պահպանու-
 մէն , իրեն սպառնացող թշնամիներուն քնդու-
 մէն ուրիշ նպատակ չունին : Անհուշապէս
 նախընտրելի պիտի ըլլան նկարի տայ հո-
 գեքանութիւնը իր ճշմարիտ գոյնին մէջ ,
 այնքան գոեկիկ որքան վայրագ :

Ուրիշ քննադատելի կէտերէն մին՝ հատու-
 րին մէջ՝ գլխաւոր դերակատարին , Սելիմի ,
 նկարագրին է : Սոյն հրէայ ստորին դասա-
 կարգի զաւակ եղող եւ սանհարողութիւտը-
 պիտութեան , ամենալիբուկ բարբիթ ծլած
 սոխարը . աւելիս լով՝ կ' սաննախայտանակ
 միջոցներու գիմելով՝ կ' յաջողի ամենաբարձր
 պաշտօններու հասնել , եւ առի աւկարելի ըլ-
 լալէ հետու է Պոլսոյ մէջ . բայց աւելին կայ ,
 եւ հոտ է որ անճշտատանանութիւնը կը
 սկսի . Սելիմ, որ վէպին առային մասին մէջ
 աղտոտութիւն մըն է պարզապէս եւ տարա-
 մերժաքար , երկրորդ մասին մէջ յանկարծ կը
 յայտնուի ամենախորին մտութեամբ միտք մը
 եւ պայծառ դեզեցութեան հողի սը , եւ
 ինքն իսկ է որ Սուլթանը գահընկէջ ընելու
 նպատակաւ լարուած զաւին մէջ՝ զրքին վեր-
 քը՝ ամենակարեւոր դերը կը խաղայ ի նպատ-
 ազատութեան դատին . ախպարը անկապակից
 է , անտրամաբանական , ծայրայեղորէն քմա-

ծին , հետեւաբար եւ անկենդան :
 Պ. Յազի շէշտուած ձգտում մը ցոյց կուտայ
 այս հատորին մէջ զարմանելու թուրք ցեղին
 հանդէպ այն բացարձակ ու անվերապահ ար-
 համարհանքն ու վզուանքը զոր յայտնած է իր
 առաջին հատորին մէջ : Եւ այս զարմանումը
 շահեք այնքան անմեծատակաւ է իրականու-
 թեան հետ , որքան նախկին զրուանքին բա-
 ցարձակութիւնը անհամաձայն է զուտ ճշմար-
 տութեան հետ : Քիչ Նւթ կայ որուն վրայ
 այնքան զծուար ըլլայ վերջնական արդարու-
 թեամբ եւ ճշմարտութեամբ կարիք յայտնել
 որքան թուրք ցեղին նկարագրին սահմանու-
 մը : շատ մը Եւրոպացիներ առնէ յատկու-
 թիւններով օժտուած նկատած են ինորքը ,
 գաւն պարկեւտ , ուղղամիտ , վահանն , թոյ-
 լատու , արդարասէր , քաջ տեսած են . ուրիշ-
 ներ զայն նկատած են իբրիւ . ամէն ազնու-
 թիւնէ զուրկ զագան մը, զազրի ու . վայրագ :
 Այս երկու պարզական անութիւններէն եւ
 ոչ մին թեքեւ կը ներկայացնէ ամբողջական
 ճշմարտութիւնը . ամենէն անաշտ , ամենէն
 անկողմնակալ ու ճշգրիտ վերլուծում մը այն է
 զոր մեր անտոռնալիթ իղբան Երկաթը ատու-
 իր հոյակապ «Թուրքիան կրնա՞յ ապրիլ» ու-
 սումնասիրութեան մէջ . հոն , Թուրքը կ'երե-
 ւայ նախ՝ բարոյական ինչպէս ուզումպան ու-
 ժեղ յատկութիւններով օժտուած , կրօնական
 խնդիրներու մէջ միշտ լայն ընարողակա-
 նութեամբ մը վարուող , եւ փառքի սոխանն-
 զութեանն ուրիշ մոլոռնալութիւնը զեռ չունե-
 ցող՝ եթէ փոխանակ մասնատականութեան
 կողմը հակելու , քրիստոնէութիւնը ընդունէր
 Թուրքը , — ինչ որ քիչ մնացած է որ կատա-
 րուէր , — արդի քաղաքակրթութեան ամենէն
 զօրեղ գործիքներէն մին պիտի դառնար ապա-
 հովապէս . բայց մասնատականութեան յարելով
 եւ կողմնակալ անոր մէջ , կուրցաւ . եւ կապ-
 կըլպուեցաւ անով , անաւանցաւ՝ վայելատու-
 լութեամբը զոր այդ կրօնքը կը բարողէ , ու
 եւրոպական քաղաքակրթութեան , նոյն իսկ
 զիտութեան եւ զեղարուեստին իր միտքը փակ
 պահեց՝ այն միակ պատճառով որ անոնք սկես-
 վուլ յի հնարքներէն , ժժ՝ զարուսն մէջ եւ-
 րոպական կրթութիւն ստացած եւ անկեղծօրէն

և բուրգականացած քանի մը Թուրքեր՝ Բէշիտ փաշայի պէս՝ փորձեցին այդ պատուարը փլուցնել , որպէս զի Թուրքը՝ իր կանոց առած ազդի գրուածքները թողուր ու և բուրգական քաղաքակրթութեան ընթացքին հետեւելով՝ իրեն սպառնացող կորուստի փրկուէր . բայց այդ քանի մը . շատ սակաւ թիւով . վերանորոգելու եղանակով , և բուրգական թնայանութեան էին որ մտցուցին Տաճկաստանի մէջ արեւմտեան քաղաքակրթութեանն մաս մը . այնքանը որ քան անհրաժեշտ էր և բուրգական մտցնել այնպէ՞ իր իսկական չափերուն համար : Մինչև ցարդ՝ Թուրքը կը մնայ՝ ամենատուաւ որ մեծանկնթութեամբ՝ նոյն հողեկան , մտաւոր վիճակին մէջ , կաշկանդող կրօնքի մը քիբրի . նոյն իսկ «Երեսասարգ թուրք» կոչուածներուն մէջ , այնքան քիչ են որ եւրոպական լայն իմաստով ըմբռնեն երկրին վերանորոգման պէտքը , զայն իրականացնելու համար հարկ եղած անհրաժեշտ գործողութիւնը : Ա՛յնպէս թիչ են — կարելի է ըսել բնաւ չկայ յազգիսի տեղարար մը . — այն Թուրքերը որ ըմբռնեն թէ մինչև որ Օսմանեան պետութեան վեհագետը չհրաժարի իսթիֆայութեանէ եւ յանձն չառնէ ըլլալ «ախարական» պետ մը . Օսմանեան պետութեան բոլոր բնակիչներուն սահմանադրական վեհագոյտը , մինչև այդ որր ոչ մէկ իրական վերանորոգում , ոչ մէկ հիմնական բարեփոխութիւն չի կրնար տեղի ունենալ Տաճկաստանի մէջ , որովհետեւ այդ պայմանով միայն Թուրքը՝ կրօնական կազմակերպութեանն հետեւելով՝ ազգային կազմակերպութիւն մը պիտի սկսի ունենալ , եւ այդ պայմանով միայն պետութեան մասնատականու ոչ-մասնատական տարբերուն միջեւ իրական և աւաստութեան պիտի հաստատուի , ինչ որ միայն կրնայ այդ պետութիւնը զարմընել ճշմարտագլխ քաղաքակրթութեամբ , ապրելու կարողութիւն մը : Այսպէս մտածող Թուրքեր չկան , ու չկան նաեւ արդի քառսին բարձման համար հերոսական ճիգեր ընելու կարողութիւն քոյց տուող Թուրքեր : Իրենց ազգատականները մեծ մասամբ կը շատանան և բուրգային

մէջ թերթեր հրատարակելով : Պ. Ֆազի այս բոլորը նկատի չէ ունեցած , երբ քնարիչական խանգաղառութեամբ մը կը տարփողէ Թուրք նկարագրին յատուկ նշանները , երբ կ'երգէ Թուրք հողին վերականգնանացումը , երբ կը նկարագրէ «Սկոտական թուրքերու առնական» , լուրջ ուժեղ գործունէութիւն մը : Սկոտ բոլորը՝ զժողովարար՝ Պ. Ֆազիի երեսակալութեանը եւ բարի կամեցողութեանը արդիւնք են քան իրականութեան համապատասխան իրողութիւններ : Վէպին վերջնութիւնը գլուխը , ուր կը տեսնենք և բուրգային գաղտնի Պոլիս գացած «Երեսասարգ թուրքեր» , որոնք Պոլսեցի թուրք գործիչներէն եւ երկու եւրոպացի թրքասերներու հետ , Իսկուտարի գերեզմաններուն մէջ զիշեր ատեն կը խմբուին՝ դերագոյն դաւը ստրքելու համար , պարզ երազանք մըն են . ճշմարտութեան հետ շատ թիչ համաձայն . և բուրգային Պոլիս գարձող թուրք ազգատականները Իսկուտարի գերեզմաններուն մէջ զաւ սարքելէն բոլորովին տարբեր բաներով է որ կը զբաղին ընդհանրապէս : Չեմ կրնար գիտիլ չտալ նաեւ որ , Թուրք տարրին վերականգնանացման տեսիլքէն յափըշատուած , Պ. Ֆազի շատ քիչ , շատ անբարեւական ու անարդար թափին մը յատկացուցած է իր վէպին մէջ՝ հայ կորովին , հայ գործունէութեան . հայ տարրը , որ սակայն՝ ինչքան ալ սկար ըլլայ , Օսմանեան պետութեան կերպարանափոխութեան առաջնորդող իբր սգրական» ազգակ շատ աւելի ուժեղ եւ իրական դեր մը կատարած է քան ու է Թուրք մարմին : Պ. Ֆազիի վէպին մէջ accessoire մը կը կազմէ լոկ :

Այս բոլոր վերապահումներուն հակառակ , վէպը կը մնայ մեծապէս շահեկան , թրթուռեւ եւ տեղ տեղ՝ խորապէս ներշնչուած : Պոլսական բարքերու գարշելի կողմերը նկարող էջերուն մէջ — որոնք ամօթխած կոյսերու կամ գետածիլ պատանիներու համար պատշաճ ընթացքում մ'ըլլալէ հետոն , — Պ. Ֆազի մերթ երեսակը կը հանէ նորը ու իսթիֆող երկրմասնին յատուկ նշաններ : Մերթ ալ , ինչպէս վէպին վերջնութիւնը զխուռն մէջ , ուր զա-

ւին սարքումը կը պատմէ հեղինակը՝ զերեզմաննօրին զիշերային հովանւոյն ապ, Պ. Յագի կը հասնի ամենարարժք քնարերգութեան շնչաբուռ և Այգ գլուխը ծայրէ ծայր գրուած է շատ ազնիւ ոճով մը. ապրուում և ամենավերնը նշուումով, ամենազեղեղիկ հատուածն է պոթին, — և իր միակ թերութիւնը այն է՝ ինչպէս ըսի արդէն՝ որ չի համապատասխանը իրականութեան: Եւսական հատուածներ կան նաև ութերորդ գլխուն մէջ, ուր Սևիթի սեղանին չորջը հաւաքուած խումբ մը կողնակները ընկերական, պատասխան, բարոյական և զեղեցկազրկական բազմաթիւ հարցերու վրայ ինքնատիպ կարծիք Լր կը յայտնեն, բայց զմտազարար տարապայանութեն կրկայնէ և այդ գլուխը և պոթողութեան հետ ընտուկապ չունի, լուրջ և խորունկ գիտողութիւններու հետ՝ անոր մէջ կը գտնուին նաև քմածին ու թեթեւ կարծիքներ, ու խօսողները շատ վար են իրենց բերանը զրուած խօսքերէն՝ որոնց բոլորովին հեղինակներն են և միմայն իրը:

Գարով վերջին գլխուն, ուր Պ. Յագի կը պատմէ դաւին յարողումը, բունաւորին անկումը, և Օսմանեան պետութեան հիմնովին կերպարանափոխումը, քիչ հաճելի է ինծի ձեւը որով յղացուած ու գրուած է ան՝ որքան ալ երազը զոր անոր վերջին տողերը իբրև իրականացած կը ներկայացնեն՝ ասորմէջի ըլլայ ինծի: Պ. Յագի մխրած է զորակալ ապերասան և աւելորդ քնայքի մը մէջ, փոխանակ կարելութիւններու առողջ ուրտին մէջ մնալու, ինչ որ աւելի ուժեղ և յուզիչ պիտի ընէր իր պատկերը: Իր տեսիլքին մէջ, ժամատարտը, հրդեհը ջարդը, և զիս չեմ գիտում որ քանքան քնական ինչպէս մարդկային աղէտքներ կը մխրտանին 4. Պոլսի քայքայելու համար. մտղական գիւրտութեամբ մը, երկու օրուան մէջ, եւրոպի վիթխարի կազմակերպութիւնը կը փչիլի իզլիէ զղտակի մը պէս: Սուլթանը կը բռնուի և կոչլոճաման կը մեռնի, եւրոպական զեպանները բողբոյն ալ կը վարդաւելն, իսկ և երուպական պետութիւնները կը համամայնին՝ սասանք ու և վէճի, Օսմանեան պետութեան քանի մը մասերը իրենց մէջ

կը բաժնեն, ուրիշ կարգ մը մասեր, Հայաստան, Մակեդոնիա, Ալպանիա, Եւրոպիայի ինքնավար բոժիւմով մը կ'օժտեն, մնացեալին մէջ սամանապարտեան թուրք կառավարութեան մը կը հիմնեն, և յետոյ իրենք ալ եւրոպայի Միացեալ-Նապահանգները կը հաստատեն: Ասի քիչ մը պայայտան է, Չեմ սիրեր նաև այն կտորը ուր Պ. Յագի կը նկարագրէ Սուլթանին ժանքը: չեւական ամենաղարտն բոլի շարչարանքեր և բարգաւ Պ. Յագի վերջ գնեալու համար մեծ դահիճին կեանքին, և այդ շարչարանքերուն իբր զերկատար գրած է բոլոր զո՞ ժողովուրդներէն ներկայացուցիչներ, Չեմբը բըռնուողներն հաւասարած, անոր հետ նոյնացած պիտի բլլանք, և ի՞նչ անոր պէս զարուէին իրեն նկատմամբ: Ինչ որ կ'ընթուրաններ կ'երակեն, արդի բոժիմին ջնջումն է, և ոչ կ'այ բոժիմին հրէշային արդիւնքը եղող արտավարակ անձի մը շիկամորթական կոչիճոտ մը:

Ա. Զ.

— Պ. Տիրան Ալեքսանեան ծանօթ ինչ բամբուլութեանս, հրատարակած է այս օրերս իր երոճյալակն մէջ գործը: — Deux piéces (air et pastorale), pour violon et violoncelle, d'après l'oratorio de Noël de J.-S. Bach.— Bellon, Ponscarne et Cie., Boulevard Haussmann, 37. Գին. 2 ֆ. 50.

— Անայեամի քառակները հատուէն մինչև հիմա ծախուած է 3 օրինակ վերժեթ թղթի վրայ, 11 օրինակ քուչէ թղթի վրայ և 8 օրինակ հատարակ թղթի վրայ: Ընդ ամենը 109 ֆարնք:

Այդ հատուէն բազմաթիւ օրինակներ զրկած ենք Եղիպտոս, Ամերիկա, Պուրիպրիա, Անգլիա, Ռուսիա ուղարկումի ծախքերուն գումարն եղած է 90 ֆ. 95: Այդ դումարը հանելով ցարդ ծախում օրինակներու հասոյթին գումարէն, կը մնայ 19 ֆր. 5: Անձ մը նուիրած է վերժեթ թղթով օրինակի մը վոխարէն՝ 50 ֆր. ուրիմ ընդամենը գոյացած է ցարդ 69 ֆր. 5: որուն կէտ բոտ Պ. Փառնակի որդւման, շաննիցինք Տէր վասմայալու քանանային՝ Ջէյթունի որբանային յատկացուելու համար: — Գլխապես զրկուած օրինակներու վաճառման հասոյթին կէտ պիտի յատկացուի Ջէյթունի Բարեսիբայ ընկերութեան: